



Կեդրոնական Վարչության գործունեություն

• 23 Հոկտեմբերին, ընկ. Սպարտակ Ղարաբաղցեան Կեդրոնական Վարչության անունով մասնակցեցաւ Իրանի Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան 70-ամեակի տօնակատարութեան:



• Ընկի. Աննա Յովհաննէսեանի և ընկ. Մկրտիչ Եսփունճեանի հանդիպումները Եւրոպայի մէջ.

• 6 Նոյեմբերին, Փարիզի մէջ հանդիպում «Թարգմանչաց» վարժարանի խնամակալութեան հետ: Քննութեան առարկայ էր վարժարանի ղեկավարութեան մէջ Համազգայինի ապագայ ներդրումի հարցը:

• 7 Նոյեմբերին, Մարսիլիոյ մէջ մասնակցութիւն Համազգայինի Ընդհանուր ժողովին, ուր ընտրուեցաւ Մարսիլիոյ Ճեմարանի նոր խնամակալութիւնը, բաղկացած հետևեալ համազգայնականներէն. Երեմեան Ֆայիէն՝ ատենապետուհի, Ժամկոչեան Շաքէ՝ քարտուղարուհի, Շուշանեան Նինա՝ գանձապահուհի, Մասկեան Սիմոն՝ փոխ-ատենապետ և Կեդրոնական Վարչութեան հետ կապ, Սարաճեան Ժոէլ, Քէթէնէճեան Փաթրիսիա, Թելֆիզեան Յակոբ, Մանքարելի Յովիկ և Քէշիշեան Անի՝ խորհրդականներ: Մարսիլիոյ Ճեմարանը ներկայիս ունի 341 աշակերտներ:

• 8 Նոյեմբերին, հանդիպում Պեղծիգայի Համազգայինի Մեկուսի կազմի Վարչութեան անդամներուն հետ. նաև այցելութիւն Շաքաթօրեայ դպրոց, որ ունի 40 աշակերտներ և կը ղեկավարուի Պրն. Սամուէլ Մարգիսեանի կողմէ: Բացի Շաքաթօրեայ դպրոցէն, Մեկուսի կազմը նաև ունի փոքրերու պարախումբ մը:

-Նոյն օրը Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչները հանդիպում ունեցան Տէր և Տիկին Բաֆֆի և Անէկա Արսլանեաններուն հետ, որոնք ստանձնած են «Արսլանեան Ճեմարան»-ին կից մանկամտօրի մը շինութեան ծախսերը: Ընկերները ներկայացուցին շինութեան քարտէսները և բացատրութիւններ տուին աշխատանքի ընթացքին մասին:

• 9 Նոյեմբերին, ընկ. Մկրտիչ Մկրտիչեան Կեդրոնական Վարչութեան կողմէ մասնակցեցաւ Համազգայինի Յունաստանի 19-րդ Շրջանային ժողովին, ուր ընտրուեցաւ նոր Շրջանային վարչութիւն, հետևեալ կազմով. Պարագեան Յովսէփ՝ ատենապետ, Մարկոսեան Մարիա՝ քարտուղար, Պապօղեան Յովիկ՝ գանձապահ, Յարութիւնեան Հոնիսիմէ, Յարութիւնեան Վազգէն (Հիւսիսային Յունաստան), Ղալիլէա Նուարդ (Հիւսիսային Յունաստան) և Էքեան Էտկար:

• 26 Նոյեմբերին, Կեդրոնական Վարչութիւնը մտերմիկ հանդիպում մը ունեցաւ Գալուստ Կիլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքի տնօրէն Ռազմիկ Փանոսեանին հետ: Հանդիպումը անցաւ դրական մթնոլորտի մէջ, ուր քննուեցան գործակցութեան յառաջիկայ կարելիութիւնները:

• 29 Նոյեմբերին, Կեդրոնական Վարչութիւնը տեսակցեցաւ Կիլպէնկեան Հիմնարկութեան Արևմտահայերէնի Տարածման Ծրագիրներու Առաջ Վարիչին՝ Անի Կարամիրեանին հետ: Ընդհանրական խօսակցութեան նիւթն էր Կիլպէնկեանի և Համազգայինի կրթական ծրագիրները: Երկուստեք հաստատուեցաւ, որ գործակցութեան կարելիութիւններ կան դասագիրքերու պատրաստութեան, մանկավարժական նոր մեթոտներու ուսուցման և կիրարկման, գաղութներէ ներս ուսուցիչ-աշակերտ փոխանակման ծրագիրներու գործադրութեան և արդիական ոճով մօտեցումներու զարգացման բնագաւառներուն մէջ: Օրուան հիւրը իր պատրաստակամութիւնը յայտնեց այս աշխատանքներուն սատարելու և գործակցելու:



• 18-20 Դեկտեմբերին, ընկեր Մկրտիչ Մկրտիչեան մեկնեցաւ Իրան մասնակցելու համար Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան «70-ամեայ փորձ, նոր սերունդ, նորանոր յաջողութիւններ» խորհրդածրոյովին: Ընկերոջ ելոյթը կարելի է կարդալ Համազգայինի կայքէջին վրայ:

• 28 Նոյեմբեր - 4 Դեկտեմբեր, ընկ. Մկրտիչ Մկրտիչեան այցելեց Աստրալիա և հանդիպում ունեցաւ Շրջանային Վարչութեան, Գոլստըն Ճեմարանի ինսամակալ կազմին, տնօրէնութեան և աշակերտութեան հետ:



Հրատարակութիւններ և նախաձեռնութիւններ

- Լոյս տեսած է Համազգայինի մայր կանոնագիրը: Շրջանները տպագիր օրինակներ կրնան ստանալ դիմելով Համազգայինի Կեդրոնական Վարչութեան գրասենեակին:
- Համազգայինի Կեդրոնական Վարչութեան կայքէջը իր նոր ձևաորումով արդէն իսկ առցանց հրապարակուած է:
- Լոյս տեսաւ և առցանց հրապարակուեցաւ Համազգայինի 2013-14 թուականներու տարեկան Տեղեկատուն:
- Դեկտեմբերին Կեդրոնական Վարչութիւնը հրապարակեց Հայերէնագիտական նիւթերու ուսուցիչներու պատրաստութեան ծրագրի վերաբերեալ հաղորդագրութիւնը:
- Կեդրոնական Վարչութիւնը նախաձեռնած է 3-7 տարեկան փոքրերու յատուկ՝ հայերէնով դաստիարակչական խաղերու պատրաստութեան, iPad, iPod, iPhone և Android գործիքներուն համար: Խաղերուն միջոցաւ մանուկները պիտի սորվին արևելահայերէն և արևմտահայերէն դասական ուղղագրութեամբ: Facebook-ի էջ՝ Lalan ou Aran:



Համազգայինի կորուստներ



13 Հոկտեմբերին իր մահկանացուն կնքեց Համազգայինի Հայագիտական Հիմնարկի երկար տարիներու գործավար և հոգեբանութեան դասախօս **Արփի Էթիմեղեան-Պերթիզեանը**:



6 Նոյեմբերին իր մահկանացուն կնքեց Համազգայինի Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ **ընկ. Սուրէն Խանամիրեանը**: Ընկերոջ Ազգային թաղումը կատարուեցաւ Լիբանանի մէջ, Երկուշաբթի 10 Նոյեմբերին:



15 Դեկտեմբերին իր մահկանացուն կնքեց Համազգայինի Կեդրոնական Վարչութեան նախկին գործավար **ընկ. Բնօ Թոնդեանը**:

Համազգայինի Շրջաններ

Լիբանան

• Կեղրոնական Վարչութեան որոշումով եւ Լիբանանի Շրջանային Վարչութեան կազմակերպութեամբ, Պոլսոյ «Վարդանանց» երգչախումբը այցելեց Լիբանան եւ 4 Հոկտեմբերին ելոյթ ունեցաւ հանրութեան համար: Երգչախումբը նաեւ մասնակցեցաւ 5 Հոկտեմբերի եկեղեցական պատարագին: Այս այցելութիւնը կը վայելէր Արամ Ա. Կաթողիկոսի հովանաւորութիւնը: Այս առթիւ Կեղրոնական Վարչութիւնը յուշանուէր յանձնեց Վարդանանց երգչախումբին:



• 14, 15 եւ 16 Նոյեմբերին, դարձեալ Շրջանային վարչութեան կազմակերպութեամբ, Նարեկ Դուրեան ներկայացուց իր «Քոմա Նոստրա» մենախաղը:



• 11, 12 եւ 13 Դեկտեմբերին, Ռոպերթ Առաքելեանի բեմադրութեամբ, «Արեգ» մանկական թատերախումբը ներկայացուց «Ոսկի Խնձորը» երաժշտական թատերակը, Յովհաննէս Թումանեանի «Ծիտը» հեքիաթին հետեւողութեամբ:



• 21 Հոկտեմբերին, Լիբանանի Շրջանային վարչութիւնը կազմակերպեց հանրայայտ երգիչ Լեւոն Գաթրճեանի մեծարանքի երեկոյ:



• 30 Հոկտեմբերին, կազմակերպութեամբ Համազգայինի Կոմիտաս մասնաճիւղին, «Լիւսի Թիւթինճեան» ցուցասրահին մէջ տեղի ունեցաւ Շահէն Խաչատրեանի պատրաստած Այվազովսքիի նուիրուած վերջին երկլեզու ալպոմին շնորհահանդէսը:

• 20 Դեկտեմբերին, «Պէրլուք Չանթս»-ի հոգեւոր երաժշտութեան 7-րդ փառատօնի ծիրին մէջ, Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբը Ամանորի եւ Սբ. Ծննդեան առիթով ներկայացուց տօնական համերգ մը: Համերգին իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Համազգայինի «Այգ» երիտասարդական երգչախումբը: Խումբերու գեղարուեստական ղեկավարն ու խմբավարն էր Զաքար Քէշիշեան, իսկ դաշնակահարները՝ Լիանա Յարութիւնեան եւ Արեգ Տաղլեան:



• Հովանաւորութեամբ Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի եւ կազմակերպութեամբ Համազգայինի Գեղարուեստի դպրոցներու ինամակալութեան, Համազգայինի «Բ. Կանաչեան» երաժշտական քոլէժի սենեկային համոյթն ու Ազգային առաջնորդարանի «Աւետաբեր» երգչախումբը 26 Դեկտեմբերին ներկայացուցին իւրայատուկ համերգ մը՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան առիթով:



ԱՄՆ Արևելեան շրջան

• Հոկտեմբեր ամսուն, Հրանդ Տինքի այրին՝ Ռաքել Տինք յատուկ հրաւերով մը կը գտնուէր Նիւ Ճրրզի, ուր ան մասնակցեցաւ Rama-ro College-ի մէջ Յեղասպանութիւններու ուսումնասիրութեան նուիրուած հանրային հաւաքի մը: Ի պատիւ Ռաքել Տինքին, Համազգայինի Նիւ Ճրրզիի մասնաճիւղը ընկերային հաւաք մը կազմակերպեց Տէր եւ Տիկին Ալեքս եւ Դալար Սարաֆեաններու բնակարանէն ներս:



• 16 Նոյեմբերին, Տիթրոյթի մէջ տեղի ունեցաւ «Արաքս» պարախումբի հիմնադրութեան տասնամեակին առիթով պարային հանդիսութիւնը:



• 14 Նոյեմբերին, կազմակերպութեամբ Նիւ Եորքի Համազգայինի մասնաճիւղին, տեղի ունեցաւ յիշատակի հանդիսութիւն նուիրուած «Բագին» ամսագրի երկարամեայ խմբագիր, գրաքննադատ եւ գրագետ Պօղոս Մնայեանի յիշատակին: Օրուան բանախօսն էր «Բագին» ամսագրի այժմու խմբագիր ընկեր Յակոբ Պալեանը:



• 21 Դեկտեմբերին, Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցոյ մէջ տեղի ունեցաւ դասական երաժշտութեան համերգ կազմակերպութեամբ տեղոյն Համազգայինի

եւ Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցոյ Հոգեւոր Հովիւ՝ Մեսրոպ Քնյ. Լագիսեանին: Օրուայ հանդիսավարն էր ամերիկահայ հանրաժանօթ եւ վաստակաշատ երաժիշտ-խմբավար՝ Գրիգոր Փիտէճեան: Օրուան պատուոյ հիւրն էր Հայաստանի յօրինողներու միութեան պատուոյ նախագահ փրոֆէսոր Արամ Սաթեան: Համերգային ծրագիրը բազմազան էր: Ներկայացուցան Սոֆիա Միքայէլեանի, Անահիտ Կոստանեանի, Մելիք Մալիսաքալեանի, Կոնսթանթին Պետրոսեանի, Երուարդ Սարոյեանի եւ ուրիշներու ստեղծագործութիւններ: Ներկաները ջերմութեամբ ընդունեցին Նունէ Կարապետեանի (սոփրանօ), Սարգիս Կարապետեանի (ջութակ) եւ Նունէ Յակոբեանի (դաշնամուր) ելոյթները:



ԱՄՆ Արևմտեան շրջան

• 25 Հոկտեմբերին, ԱՄՆ Արևմտեան շրջանային Վարչությունը կազմակերպած էր նուիրահաւաքի ընթրիք-երեկոյ մը, համագայնականներ Տէր Է. Տիկին Սաֆօ Է. Պէթի Պերպերեաններու բնակարանէն ներս:



• 14-16 Նոյեմբերին, Համագայինի Է. Ասպարէզ օրաթերթի համագործակցութեամբ, տեղի ունեցաւ կտաներու ցուցահանդէս-վաճառք: Հանրութեան ներկայացուած էին 48 տարբեր երկիրներէ հանրածանօթ հայ արուեստագէտներու գործերը:



• Համագայինի Սան Ֆրանսիսքոյի մասնաճիւղը նախաձեռնած է հայկական երգչախումբ մը կազմելու աշխատանքին, առաջնորդութեամբ դոկտ. Արթին Տէր Մինասեանի:

• 29 Նոյեմբերին, Համագայինի Արևմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան Է. LA Concert Group-ի հրաւերով, ելոյթ ունեցաւ միջազգային ճանաչումի արժանացած լիբանանահայ արուեստագէտ Կի Մանուկեան իր առաջին Է. միակ համերգով, որուն ներկայ էին աւելի քան 1200 հանդիսատեսներ:



• 13 Դեկտեմբերին, բեմ բարձրացաւ Համագայինի «Անի» պարային համոյթը: Իր հիմնադրութեան քառասնամեակին նուիրուած այս ձեռնարկը վերածուեցաւ աննախընթաց տօնախմբութեան մը:



Գանասրահ

• 24 Հոկտեմբերին, Գեյմպրիճի Տաթև մասնաճիւղի նորակազմ վարչութիւնը կազմակերպեց անդամական հաւաք ներկայացնելու իր եռամսեայ ծրագիրը, որուն մաս կը կազմեն անցեալ տարեշրջանին սկսած փոքրերու նկարչութեան դասընթացքի շարունակութիւնը, գիրքի շնորհահանդէս, մանկապատանեկան գիրքերու վաճառք ու պարախումբի ելոյթ:

• Թորոնթոյի Գլաձոր մասնաճիւղի «Նու» Ֆիլմի 9-րդ Փառատօնը տեղի ունեցաւ 5-9 Նոյեմբերին: Յայտագրին մաս կը կազմէին 41 երկար ու կարճ ֆիլմեր, որոնց կարգին կային վաւերագրական ժապաւէններ: Փառատօնին ներկայ էղան 2500 հանդիսատեսներ, ներառեալ 15 բեմադրիչներ ու արտադրիչներ: Այս տարի յատկանշական էր իգական սեռին կողմէ պատրաստուած ֆիլմերու ներկայացումը, որով բեմադրիչ կամ արտադրիչ 10 կիներու գործերը ցուցադրուեցան: Նշենք, որ ցուցադրութիւններէն մէկուն հասոյթը յատկացուած էր Սուրիահայութեան Օժանդակութեան Հիմնադրամին:



• 15 Նոյեմբերին, Մոնթրէալի Սանահին մասնաճիւղը կազմակերպեց Անահիտ Պալեանի կատարողութեամբ «Մենք ենք մեր սարերը» ասանունքի երեկոն, որուն ներկայ էին 250 գրասեր ազգայիններ:



• 21 Նոյեմբերին, Գլաձոր մասնաճիւղի ընկերային յանձնախումբը հրաւիրած էր ընկերային հաւաք, ուր անդամները, յանձնախումբերն ու գեղարուեստական խումբերը, ինչպէս նաեւ Գլաձոր մասնաճիւղի ու Գանասրահի Շրջանային վարչութիւնները մտերմիկ երեկոյ մը անցուցին: Իւրաքանչիւր յանձնախումբի մասին տրուեցան բացատրականներ ու տեղեկատուական զեկոյցներ: Գինի ու պանիրի սեղանին շուրջ տեղի ունեցան մտերմիկ զրոյցներ, երգ ու պար:



• 23 Նոյեմբերին, Գեյմպրիճի Տաթև մասնաճիւղի նորակազմ վարչութիւնը կազմակերպած էր Թորոնթօբնակ լուսանկարիչ Գալուստ Պապեանի «Ներաշխարհիս Ոսպնեակէն» լուսանկարներու հատորի շնորհահանդէսը: Ներկայ էին 40 համագայնականներ Է. ազգայիններ:

• Դարձեալ 23 Նոյեմբերին, Գլաձոր մասնաճիւղի Գրատարած յանձնախումբի կազմակերպութեամբ, Դոկտ. Մելինէ Գարագաշեան ներկայացուց իր հեղինակած «Կոմիտաս. հոգեբանական վերլուծում մը» գիրքը 70 գրասեր ներկաներու:


• 30 Նոյեմբերին, Գլաձոր մասնաճիւղի Գրական յանձնախումբի կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ Կոմիտասի ծննդեան 145-ամեակին նուիրուած «Կոմիտաս վարդապետ իր յորինութեան ընդմէջէն» գեղարուեստական երեկոն, յատուկ կատարողութեամբ Գերշ. Տէր Մեղրիկ Եպս. Բարիքեանի: Ձեռնարկին մենապարով մասնակցեցաւ Համագայինի պարարուեստի ուսումնարանին Է. «Էրեբունի» պարախումբի պարուսոյցը Լոռի Նաճարեան: Ներկայ էին շուրջ 250 հանդիսատեսներ:



• 3 Դեկտեմբերին, Մոնթրէալի Պոլսահայ Միութեան Կեդրոնէն ներս տեղի ունեցաւ բանաստեղծ Զահրատիծնողեան 90-ամեակին նուիրուած գրական երեկոյ: Ձեռնարկը կազմակերպուած էր Պոլսահայ Միութեան «ՄԷԿ» Մշակութային յանձնախումբին Է. Համագային Հայ Կրթական Է. Մշակութային Միութեան «Սանահին» մասնաճիւղի գրական յանձնախումբին կողմէ Բանաստեղծը ներկայացուց այս առթիւ Նիւ Եորքէն յատկապէս հրաւիրուած Դոկտ. Հրանդ Մարգարեան: (pic A011)



• 13-14 Դեկտեմբերին, «Տաթև» մասնաճիւղի կազմակերպեց Հայ Գրքի շաբաթավերջ, որու ընթացքին վաճառուեցան փոքրերու Է. չափահասներու յատուկ գիրքեր ու աշխատանքի տետրեր:



• Սանահին մասնաճիւղի Ֆիլմի Ակումբը, որ կը գործէ երեք տարիներէ ի վեր Է. ցարդ ներկայացուցած է 52 ֆիլմեր, Նոյեմբեր ամսուն իր անդամներուն ցուցադրեց Amadeus (1984) Է. Across the Universe (2007) ֆիլմերը, իսկ 18 Դեկտեմբերին կազմակերպեց իր ամենամեծ հաւաքը:


Աստրալիա

• 29 Հոկտեմբերին, Մելբուրնի Համագրայինի յինսամեակի առիթով, Աստրալիոյ Համագրայինի Կոմիտաս մասնաճիւղի վարչութիւնը եւ Մերոպ Մաշոոց-Մատթէոսեան վարժարանը միանաբար կազմակերպեցին գեղարուեստական երեկոյ մը:



Կիպրոս

• 13 Դեկտեմբերին, Համագրայինի Կիպրոսի Օշական մասնաճիւղի «Դինակ» թատերախումբը ներկայացուց Յարութ Թահմազեանի «Միսլ Ուղղութեամբ» թատերախաղը:




Յունաստան

• 19 Դեկտեմբերին, ՀՀ Սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Յակոբեանի ներկայութեամբ, տեղի ունեցաւ Հայաստանի երգի պետական թատրոնի «Կոմիտաս. եկել եմ» երաժշտական ներկայացումը: Ձեռնարկը տեղի ունեցաւ հովանաւորութեամբ ՀՀ Սփիւռքի նախարարութեան՝ եւ Յունաստանի մօտ ՀՀ դեսպանութեան, Համագրային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Շրջանային Վարչութեան եւ Հ.Բ.Մ.ի Երիտասարդ Արհեստավարժներու համագործակցութեամբ:



Փարիզ

• 1 Դեկտեմբերին, Համագրայինի Փարիզի մասնաճիւղը ներկայացուց «Khatchkar, Les Pierres à Croix Arménienne d'Ispahan et de Jerusalem» գիրքը: Աշխատութեան հեղինակները Միշէլ Պասմաճեան եւ Յարութին Խաչատուրեան, մօտ քսան տարի պրպտած, նկարած, ցանկագրած եւ ուսումնասիրած են 669-է աւելի խաչքարեր Երուսաղէմի եւ Նոր Զուղայի եկեղեցիներուն մէջ: Անոնք ներկայացուցին մի քանի կոթողներ, տալով անոնց գծագրական յատկութիւնները, արտադրութեան թուականը, պատուիրողի նպատակը եւ խաչքարին դիրքը եկեղեցին ներս: Այս հսկայական ուսումնասիրութիւնը կ'ամփոփէ հազարաւոր տեղեկութիւններ հայկական արուեստի այս իրայատուկ արտադրութեան մասին:



Հայաստան

• 10 Դեկտեմբերին, Համագրայինի Հայաստանի գրասենեակի մտաւորականներու ակումբը կազմակերպեց իր տարեվերջեան հանդիպումը, նիւթ ունենալով «Ժամանակակից հայ պոեզիա, թարգմանական լեզու, խնդիրներ եւ զարգացումներ»: Ներկայ էին բազմաթիւ ուսանողներ:

• 19 Դեկտեմբերին, Համագրայինի Պետական Թատրոնին մէջ Արմէն Մեհրաբեանի բեմադրութեամբ կայացաւ Գուրգէն Խանջեանի «Արտաւազդ Շիդար» թատերախաղին առաջնախաղը, գլխավոր Արտաւազդի դերով Արման Նաւասարդեանի խաղարկութեամբ: Ներկայացման գլխավոր հովանաւորը Համագրային հայ կրթական եւ մշակութային միութիւնն է, իսկ բեմադրութեանը կ'աջակցի ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը:

Յիշենք, որ 2013-ին, Համագրային հայ թատերագրութեան զարգացման ընթացքը ինչպէս նաեւ մեր ժամանակներու հերոսին ու անոր խնդիրները թատերգութեան մէջ արտացոլուած տեսնելու մղումով յայտարարած էր «Լեւոն Շանթ» մրցոյթը, որուն մասնակցած էին Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքէն յիսունմէկ թատերագիրներ: Յիշեալ մրցոյթին առաջին մրցանակը շահած էր Գուրգէն Խանջեանի «Արտաւազդ Շիդար» թատերախաղը, իսկ դատական կազմի ընտրած տասներեք լրագրողները հրատարակուած են «13 պիես» ժողովածուին մէջ:



Համազգայինի Հաստատություններ

Համազգայինի «Վահե Մեթեան» հրատարակչատուն

- 14 Հոկտեմբերին, կազմակերպությամբ Համազգայինի «Վահե Մեթեան» հրատարակչատան-գրատարածին, երկրորդ տարին ըլլալով, տեղի ունեցավ հայաստանեան հրատարակչություններու ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև՝ Համազգայինի հրատարակչություններու զեղչ-վաճառքը: Այս ցուցահանդեսին կը մասնակցեին նաև Պոլիսէն եւ Լիբանանէն հայկական հրատարակչատուներ՝ իրենց հաւաքածոներով: Յաջորդ օրը՝ 15 Հոկտեմբերին, տեղի ունեցավ կլոբ սեղան՝ ներկայությամբ հայրենի թէ լիբանանահայ մտաւորականներու, մամլոյ մշակներու եւ ընթերցասէրներու, նիւթ ունենալով գրատարածումի եւ ընթերցասիրութեան դերն ու անհրաժեշտութիւնը:
- 17 Հոկտեմբերին, տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած գիրքի պատրաստութեան միջ-դպրոցական մրցանակաբաշխութիւնն ու գիրքի շնորհահանդէսը: Յայտնենք, որ գիրքը հրատարակուած է մեկենասությամբ «Մեպուհ Շահպազեան» ֆոնտին:



«Լիւսի Թիւթինճեան» ցուցասրահ

- 3 Հոկտեմբերին, տեղի ունեցավ հայրենի արուեստագէտ Աննա Շահնազարեանի գործերու ցուցահանդեսին բացումը:



Բագին

- 15 Հոկտեմբերին, Բագինի խմբագրատան մէջ տեղի ունեցավ ընթերցման հանդիպում, որուն ընթացքին երիտասարդ դերասան Հրայր Գալեմբերեան ներկայացուց թատերագիր եւ արուեստաբան Լեւոն Մուրաֆեանի «Պատուալի Վաղոն» թատերական երկը:
- 22 Հոկտեմբերին, Բագին գրական հանդէսին կազմակերպությամբ, գրական հանդիպում մը տեղի ունեցավ Բագինի խմբագրատան մէջ, ուր Կարօ Աբրահամեան ներկայացուց Յակոբ Պալեանի «Մարդը Ժամանակին Հետ» (Պատմուածքներ ու Ապրումներ) գիրքը:
- Լոյս տեսաւ Բագինի 2014 տարուան թիւ 3-ը, զայն կարելի է ներբեռնել Համազգայինի առցանց կայքէջէն www.hamazkayin.com:
- Կեդրոնական Վարչութեան կայքէջին Բագինի սինակին մէջ զետեղուեցան Արցախի պատերազմին նահատակ հերոսներուն նուիրուած երկու թիւերու թուայնացուած օրինակները՝ «Անկրկնելիներու Ժամանակը» եւ մէկ այլ բացառիկ:



Մ. Եւ Հ. Արսլանեան Ճեմարան

- Լսարանական միութեան (10-11-12-րդ դասարաններ) ձեռնարկ՝ նուիրուած Հայկական Ցեղասպանութեան 100-ամեակին:
- Աշակերտներ այցելեցին Համազգայինի տպարան եւ գրախանութ:
- Ուսման կողմնորոշման համար այլ համալսարաններու այց ճեմարանի աշակերտներուն:
- Տարրական բաժնի աշակերտները նշեցին Թարգմանչաց Տօնը:
- Ճատրակի ֆետերասիոնի ներկայացուցիչին այցը ճեմարան:
- Պոլսոյ Վարդանանց երգչախումբին այցը ճեմարան:
- Հայաստանի հրատարակչատուներու ներկայացուցիչներուն այցը ճեմարան:



Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գոլատրն Ճեմարան

- Հոկտեմբեր 2014-ին Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գոլատրն Ճեմարանի 10-րդ դասարանէն 15 աշակերտներ 17-օրեայ ծրագրով այցելեցին Հայաստան եւ Արցախ: Անոնց կ'ընկերանային Ճեմարանի տնօրէնը Էտի Տեմիրճեան, ուսուցիչներ եւ ծնողներ: